

Մ Ե Ղ Ք Ի Շ Ո Ւ Շ Ա Ն Ն Ե Ր Է Ն

Մ Ի Ա Ն Ձ Ն Ո Ւ Հ Ի Ն

Ձատիկէ Ձատիկ, արհիներ երկար,
 Ռմբուռու ետին, լուռ մեղաւսանին,
 Քարերուն վրայ կոյսն ասուածարեալ,
 Յիսուսի սիրոյն ծընդագրեր էր յար,
 Փորձելով հագնիլ երզն իր խորունկ,
 Մաքուր կուսութեան:

Հեռու աշխարհէն, ցակաւին պարման,
 Հոն էր բերուած ան,
 Խորն իր հոգիին նըմլելու համար
 Մաղիկը մեղփին, թերթերով հազար:

Հաւասարիմ միտք իր պարսֆերուն սուրբ,
 Կը սիրէին զինք ուխտակիցներն իր,
 Բոլորն անխրսիւր,
 Իսկ ապաստուհին իրեն էր յանձնէր,
 Վանքի դարպասի միակ բանալին:

Բըլուրին վրայ խորհուրդ մը ինչպէս,
 Մենասանն էր հոն,
 Բրոնուած խօսկէ մը երանական,
 Նայելով անհուն հորիզոններուն,
 Մաքուր ու խաղաղ:

Հեռու աշխարհի ժըխորէն, տիղմէն,
 Կ'անցնէին օրերն միանձնուհիին,
 Ուղղած իր հոգին Ասուծոյ փառփին,
 Կը տեսնար ուժգին,
 Որ կոյս մընային սէրերն իր բոլոր,
 Իղձերն կաթոզին:

Թափառող հովեր, բոյրեր անտառին,
 Երբեմն սակայն կը վերբերէին
 Մըսածումներն բոց օրերու անցեալ,
 Փոխելով արիւնն իր բորբ գինիի:

Ահա տունն իրենց, հեռաւոր անուրջ,
 Որուն բակին խոր կը բացուէր խաւաղ
 Թըթէնին փարթամ,

Եւ որու շուփին՝ կը նըստէ մայրն իր,
Որ հիմա չըկայ:

Յետոյ պարմանն այն, խորիս ու աղուօր,
Պատկերը որուն տարիներ երկար,
Իր աչքերուն դէմ, խորն իր հոգիին,
Տեսիլք մը ինչպէս հողերէն բըխած,
Կը մընար կախուած:

Կ'ուկընդէր յանախ թախծոտ մեղեդին,
Հովին, թըռչունին
Եւ իր սուրբ շրթներ կը մըրմնջէին
Շեշով մըտերմիկ,
— Թէ մարդն էր ծընած սիրելու համար:

Գեղեցիկ էր ան, աչքերով պայծառ,
Որոնք իր մարմնի խորհուրդին վըրայ
Ջահերու նըման կ'այրէին խաղաղ,
Բաշխելով երազ ու բաշխելով մահ:

Գարնան օրերուն,
Երբ դատն ու անտառ կը հագնէին բոց,
Եւ անման դողով կը ծոցուրէին
Հունները ոսկի,
Ան իր ներս կ'ըզգար դողեր անծանօթ,
Ալիք առ ալիք,
Երակներն ի վեր յուշիկ բարձրացող:

Աղօթքի, խոկման պահերու դիմաց,
Խորն իր հոգիին,
Կը դողար յանախ համն այս աշխահին.
Ո՞ր մանկանացուն կըցերէ փախչիչ
Ըզգացումներու գիւղէն արիւնտ,
Ո՞վ է յանդգներ,
Բանալ երկնի դուռներն ադամանդ,
Առանց մորթելու սիրոյ աղանիին:

★

Օր մ'ալ իդներու փոթորկումին մէջ,
Պարտուած ու թըրուտ,
Պատեց ֆողն օրհնեալ,
Զոր Տիրոջ համար կրել էր ուխտած,
Եւ մենաստանէն զաղսնի խոյս տուաւ:

Լուսրնկայ գիւեր,
Որ պատան մ'յնչպէս կը բացուէր խաղաղ,
Միանձնուհիի այլերս մեռած
Երագին դիմաց:

Հեռուն՝ լոյսերու ծովի մը ներքեւ,
Քաղաքն էր մեղի,
Եւ միանձնուհին,
Քաշուած ըսուերէն սիրոյ եւ մահուան,
Կ'երթար հեւ ի հեւ,
Իր մերկ ուսերուն վըրայ կը ծըփար,
Որան մագերուն,
Դրօժ մը ինչպէս այլերս լըմուած:

Սնցան սարիներ,
Մեղի քաղաքի դարպասներէն ներս,
Իր մօտն էին միշտ ցերեկ ու գիւեր,
Ծանօթ, անհանաչ կընակըրէլիսներ,
Լապտերին վազող թիթեռներու պէս:

Ամէն նոխուրիւն եւ ամէն բարիք,
Կը տեղար իր շուրջ,
Բեհեղն ու ոսկին, քարեր թանկագին,
Գորգեր, դիպակներ, բարձեր ոսկեհոտ,
Մանեակ ու բիրտեղ:

Օրերու հեւով,
Կը բաշխէր մարմնի գանձերն իր առաս,
Փըրփրացող գինի, շրթներուն ծարաւ:

Սնցնող սարիներ,
Կ'առնէին սակայն, ինչ որ ինք ունէր,
Իբրեւ թարմութիւն, իբրեւ շող ու գեղ:

Ձանձրացած, յոգնած աշխարհէն այս սուտ,
Վընարելէ վերջ տուին իր մարմինին,
Կ'ուզէր որ նորէն բացուէին խաղաղ,
Դուռներն զըթութեան իր խեղճ հոգիին,
Զի մարդ մեղիէ մեղի, գայթուսէ գայթում,
Կը մըսածէր ան,
Կը վերադառնար աւագանին սուրբ,
Իր մեծ բըխումին:

★

Իրիկնադէմին,
Հետքերուն վըրայ մեռնող արեւին,

Կին մը հերարձակ,
 Կը փախչէր մեղքի ոստանէն արագ,
 Խորն իր հոգիին, արիւն, ապաւաւ.
 Հեռուէն լուսինն՝
 Իրեն կը նայէ ծիծաղով անվերջ:

Երկար էր ուղին,
 Ու դողողոջ մարմինն միանձնունիին,
 Տարիներ առաջ նամբայէն այդ նոյն
 Անցեր էր թեթեւ, այժմ իր ոտներուն՝
 Կարծես հալեցուած կապար են թափեր:
 Բըլուրին վերեւ, նաւու մը հանգոյն
 Մենաստանն էր հոն,
 Մարդոց մեղքերու ջուրերուն վերեւ
 Բացած իր թևեր:

Չառիթափէն վեր, կինն այդ մեղաւոր,
 Կ'երթար հեւ ի հեւ,
 Բայց իրեն կուգար թէ բաց էր երկինք
 Իր գըլխուն վերեւ:

Վանքի դարպասին առջեւն էր հիմա,
 Խոնջ ու վարանոց,
 Տարաւ մասներն իր զանգակի կապին,
 Ու հընչեց ուժգին.
 Իրեն կը թուէր թէ կը գոռային
 Պըղիճներ հազար,
 Ու երկինքներէն կը թափէին վար,
 Դիւր արիւնոց կոյսերու խաբուած,
 Երազներ մոխիր ու սէրեր այրած:

Յետոյ կը բացուէր գուռն մենաստանին,
 Գիրքի մը պէս լայն,
 Եւ որու մուտքին կը կենար խաղաղ
 Կին մը լուսածեւ,
 Շըրթներուն՝ ժըպիս, աչներուն՝ արցունք:

Հրեւա՞կ էր թէ կին,
 Որ կեցած այսպէս կը նայէր իրեն,
 Կարծես երկընքի դուռներէն ոսկի,
 Կը մրսածէր ան,
 Խայթերուն ներքեւ յուրերու անցեալ:

— Ես կոյս Մարիամն եմ, Մայրը Յիսուսին,
 Քու մեկնումէդ վերջ,
 Աստուած զիս դրկեց որ տեղըդ լիցնեմ:

ԵՂԻՎԱՐԴ